

Կ Բ Ն Ա Ց Խ Մ Կ Ե Ա Ն Փ Ի Ն

Բ.

Կը նայիմ կեանին,
Տժզոյն ու սգել,
Ոչինչ կայ բարի, ոչինչ կայ հու նոր.

Կը նայիմ կեանին,
Դեռ մինչեւ երեկ
Երազ հմայիչ ու կախարդագեղ,
Երբ դեռ կրնայի ես նայիլ անոր
Մանուկի մը ջինջ աչերով անեղ:

Կը նայիմ կեանին,
Ըմբռոս, զայրագին,
Մարդու մը նման՝
Աւերակին դէմ իր տախուկ բայնին
Կեցած տրմահար ու սարսրուագին.
Ա՛լ չիմ կրնար ես սիրել զայն ուժզին,
Սիրովը այն բորբ՝ տարիներուն հին,
Երբ աչք ունեի դեռ իր բարիքին:

Կը նայիմ կեանին,
Ար իմ աչերուն զանձ մըն էր անզին,
Առեղծուած անլոյծ ու խորհրդաւոր,
Փոխուած ա՛յնան գէւ, փոխուած ա՛յնան շուս,
Լաւին, բարիին տեղը կեղծն ու սուսն,
Պատիս, սրբութին, առաքինութիւն,
Եղկելիօրէն արժեխաղրկուած.
Այս ահասարսուու ու աննախընթաց
Աղբերզութենէն վերջ համատարած
Պիտի փիտուե՞ն Քեզ մարդերն, ո՛վ Աստուած:

Գ. ՃՈ. ՌՍՈՒ

ԺԱՌԵՐԱՋՄԱՆ Ա